




Ա Ղ Ի Կ Ն

Մինչ հինգ արեկան էր Աշխէն
 Վարպէտ Տուտուխի երբալէն
 Թէեւ ձանձրացայ, չէր ըսած,
 Սակայն օր մ'ալ այսպէս նստած
 Փխսիկ, փխսիկ ըսաւ Աշխէն
 Իւր Թեփրիսն հպարտօրէն:
 Թեփրիս ըսես, մլաւերով,
 Եւ պէխերը ոլորելով
 Հպարտօրէտօք նագեր կ'ընէր
 Ինչպէս կ'ընեն ամեն հարսեր:
 Աշխէն կասուին այս նագերէն
 Խնդալ սկսաւ քթին սակէն,
 Եւ այն օրը իրեն համար
 Ուրախութեան օր մը կ'ըլլար:
 Ընկերուհւոյն՝ որ մօտ նստէր
 Կասուին նագանք կը դիտէր,
 Սա հետեւեալ խօսութեան ըսաւ

Աննեղ արտին իբրեւ գրաւ
 « Վարդուկ, տեսա՛ր մեր կասուն,
 « Գիրուկ գէմնով ի՛նչ ալ սիրուն:
 « Փափուկ մուշակ հագած վրան,
 « Չրկայ, կ'ըսես իրեն նման:
 « Նագեր կ'ընէ, սուսա կայնի,
 « Մեր ուզածին պէս կը շարժի,
 « Մենք ալ իրեն հաց ու պանիր
 « Կուտանք, որ մեզ չը սրդողիր:
 « Բայց երբ որ կարցն իրեն կուգայ
 « Մուկ բռնելու, որ ըստ կուլ սայ,
 « Ալ չը նայիր մեր երեսին,
 « Այս է բնութիւն անա կասուին:

ՄԱՐՏԻ 8. ԳԱՐՍԵՆՆԵՐ





Ա. Շ. Խ. Ն

ՄՏԱԶԲԱՂՄՈՒՆԻ ԵՆԵՑՈՆԻ

Իմաստունն Նեւտոն յոյժ մտազրազ էր : Առաւօտ մը իւր խոհարարը թոյլտուութիւն խնդրեց իրմէ՝ երթալ տեսնել իւր բարեկամներէն մին , որ հիւանդ էր . « Իմ քոյրս պիտի գայ փոխանորդել ինձ ըսաւ անոր , և պիտի պատրաստէ Պարոնին ճաշը : »

Պէտք չէ անհանգիստ ընել ձեր քոյրը պատասխանեց Նեւտոն , ասորժակ չունի՛ր այս առաւօտ , եթէ ասորժակ ունենամ քիչ մը բան ուտելու ես ինքս կարող եմ ինձ համար հաւկիթ մը խաշել . բայց հաւկիթները ո՞րչափ ասեն կը մնան եռացեալ ջրոյ մէջ :

— Երեք վայրկեան :

— Ետ լաւ , կրնաք երթալ :

Գիտունը իւր սովորական ճաշի ժամուն կ'որոշէ թեթեւ ընթրիք մը ընել : Կճիճ մը ջուր կը դնէ կրակին առջև և կ'եռացունէ զայն , կ'առնէ հաւկիթ մը , ժամացոյցը կը հանէ : վայրկեանները հաշուելու համար , և կ'սկսի բոլորովին ուրիշ բանի վրայ մտածել նոյն հետոյն կճիճին մէջ կը դնէ իւր ժամացոյցը :

Ուրիշ օր մը , սոյն գիտունը իւր բարեկամներէն մին ճաշի հրաւիրած էր առանց պատրաստութեան :

Այն վայրկեանին , յորում իւր բարեկամը եկաւ , Նեւտոն գրազած էր ստեղագիտական կարեւոր հաշիւներով , առաջնորդեց իւր հիւրը ճաշի սրահը և ըսաւ անոր . « Իուք ճաշեցիք միշտ մինչև որ ես գամ , մի քանի վայրկեանէն պիտի վերադարնամ ձեր մօտ » :

— Պիտի սպասեմ , պատասխանեց բարեկամը , այդչափ ստիպեալ չեմ : Ժամ մը կ'անցնի , Նեւտոն չվերադառնար . հիւրը , որ գիտէր մեծ Բնագլխին աշխատութեանց կարեւորութիւնը , չու-

զեց խանգարել զնա , ուստի սեղան նստաւ , կերաւ կարկանդակի կտոր մը և սպունխտի շերտ մը , խմեց մէկ կամ երկու գաւաթ գինի և մեկնեցաւ առանց հրաման ստանալու : Նեւտոն իւր հաշիւներով զբաղեալ բոլորովին մոռցաւ իւր բարեկամը : Աշխատութիւնը աւարտած վեր ելաւ . — Ճաշած է՞ նա դեռ նօթի՞ է . . . — : Մինչև իսկ չէր գիտեր իւր ըսածը : Մեքենաբար անցաւ նա ճաշի սրահը , տեսաւ սպունխտը վերցուած նոյնպէս կարկանդակը , և գինւոյն շիշը կէս պարսպ : « Կարծեմ թէ ճաշս ըրածեմ , ըսաւ նա , օ՛ն , երթանք շրջագայութիւն մը ընել : »

Թարգմ.

ՇՐԱՏՏ Վ. ՊԱՐՏԻԶՊԱՆԵԱՆ



ՇԱՀՈՒՆ ԿԷՍԸ

Անկլիայի ազնուական մը , որ ծովեզերքէն քիչ հեռու դղեակի մը մէջ կը բնակէր , իւր ամուսնական հանդիսին խնջոյքը կատարելու վրայ էր : Այն խնջոյքը կ'րազկանար առատ միսէ , երէյ և պտուղներէ , բայց կ'զակուէր միայն ձուկն , որովհետեւ ծովը շատ յուզուած էր : Կոչունքի ժամանակ խեղճ ձկնորս մը դղեակը եկաւ մեծ օձաձուկ մը բերելով : Տանը մէջ մեծ ուրախութիւն տիրեց և ձկնորսը կոչուեցաւ սրահը ուր ազնուականը իւր հիւրերուն մէջ նստած էր :

« Ահա ձուկ մը , » ըսաւ ազնուականը , « Ուզած գինդ որոշէ և անմիջապէս պիտի վճարուի . որչափ կը խնդրես : »

— Եւ ոչ ստակ մը , Տէր իմ , ստակ չեմ պահանջեր այլ իմ մերկ կռնակիս վրայ հարիւր հատ խորագանի հար-

ուած որք ձուկիս գինն պիտի կազմեն : Այս թիւէն հատ մը պակաս չ'եմ ընդունիր :

Ազնուականը և իւր հիւրերը շատ զարմացան , բայց ձկնորսը իր գիտաւորութեան վրայ կը պնդէր : Ընդունայն ջանացին զինք համոզել :

— Լուս , լուս , ըսաւ վերջապէս ազնուականը , այս մտրդն քմածին փափաք մ'ունի , բայց մեզի ձուկը պէտք է : Ուրեմն թող պառկի և խնդրած գինը վճարուի մեր ներկայութեան :

Յիսուն հարուած տրուելէ յետոյ « կեցի՛ք , կեցի՛ք , պօռաց ձկնորսը , այս գործին մէջ ընկերակից մ'ունիմ և իրաւունք է որ նա ևս իւր բաժինն ընդունի : »

— Ի՛նչ , աշխարհի մէջ այսպիսի երկու խենդ կայ եղեր , ըսաւ աղնուականը , ո՛ր կ' գտնուի նա , ըսէ անունը և անմիջապէս պիտի կանչուի :


— Հեռունները փնտռելու հարկ չ'կայ , ըսաւ ձկնորսը , դուք ձեր գրան մօտ պիտի գտնէք զայն , Ձեր գունապանի կերպարանքով : Չ'էր թողուր որ ներս մտնեմ մինչև որ խօստացայ օձաձուկիս փոխարէն առածիս կէսը իրեն տալ :

— Ո՛հ , ո՛հ , ըսաւ ազնուականը , անմիջապէս վեր կոչեցէք զայն . անշուշտ պիտի ընդունի վարձքին կէսը նոյնչափ արդարութեամբ :

Այն ատեն նոյն ինքն գունապանն բերուեցաւ և ընդունեցաւ վարձքին կէսը , այսինքն յիսուն հատ խարազանի հարուած : Ի վերջոյ գունապանը վնասուեցաւ ազնուականին ծառայութեանէն և ձկնորսը առատօրէն վարձատրուեցաւ :

ԳՐԻԳՈՐ . Կ . ՅԱԿՈԲԵԱՆ

քարզմ . յԱնգլ .




Պ . Է Տ Ի Ս Ը Ն

(Շար . եւ վերջ , 860 քիւ 9)

Չը վճատիր երբէք , էտիսըն , այդ արտաքին հարուածներէն , կը շարունակէ իւր հեռագրական պաշտօնը , կը լինի ճարտար մեքենագէտ մը և քիչ ատենէն տեղեակ կը լինի մեքենակաւորութեան գեղեցիկ օրինաց որոց միջոցաւ կը հնարէ մէկ թելի վրայէն մի և նոյն վայրկեանին հակառակ ուղղութեամբ երկու հեռագրաւոր անցնելու միջոցն , որուն « Կրկնակի դրութիւն » անունը կուտայ : Անթիւ են այն տարրաբանական գործիներն որոց հնարիչն է էտիսըն : Այս առաջին աշխատութիւններն մեծ փառք մը կը լինին էտիսընի անուան և իւր ապագայ յաջողութեան յայտարար նշանը կը նկատուին : Իւր գիւտերով շահած գրամը ուրիշ գիւտերու կը ծառայեցնէ որոց ոմանք իրեն 500 000 Փրանք բերած են . կ'ըսեն թէ՛ շարաթը 2.500 Փրանք միայն կ'ստանար իւր ձայնագիր գործին ցոյց տալով : Մինչև և այսօր իւր շահած բոլոր հարստութիւններն վատնած է և դեռ կը վատնէ իւր աշխատութեանց կատարելագործման համար : Էտիսընի աշխատութեանց վրայ ծանօթ ըլլալու համար պէտք է այցելել իւր Մէնլօ Բարքի աշխատանոցն ուր կ'անցընէ իւր կենաց մեծագոյն մասը :

Մէնլօ Բարք , Նիւ Եօրքէն ժամ մը հետի , Բէնիտիվանիոյ մէջ երկաթուղւոյ կայարան մ'է , ուր էտիսըն հիմնած է իւր ամարանոցը : Աշխատանոցին արտաքին երևոյթը աննշան է , բայց ներքինը դահացուցիչ կը նկատուի և նորա-



ՉԱՅՆԱԳԻՐ (ՖՕՆՕԿՐԱՅ)



նշան երևոյթներով օժտեալ : Գեանա-
յարկին վրայ կայ շոգեշարժ մեքենայ
մը , որ կուտայ շարժիչ զօրութիւնն :
Առաջին յարկին մէջ ինք կ'աշխատի մին-
չեւ կէս դիշեր , և երբեմն մինչեւ ա-
ռաւօտ . հո'ն կը գտնուին դարակներու
մէջ սրուակներ , տարրագիտական դոր-
ծիներ , մետաղներ և աղեր , վերջա-
պէս իւր աշխատանոցին մէջ կը գտնը-
ուին այն ամեն նիւթեր , որ սէտք ու-
նի էտիսըն նոր գիւտ մը ընելու համար
կամ նոր աշխատութեամբ մը զբաղած
ժամանակ :

Իւր հսկայակերտ աշխատանոցին մէջ
կը գործեն ամեն օր իւր անօրինութեան
ներքեւ զանազան արուեստագէտներ :
Աշխատանոցին մէջ կայ նաև իւր մա-
տենադարանը , ուր կը նեատէ իւր թըլ-
թակցութիւններն և ուր կը պահէ իւր
գրքերն , որք կը խօսին արուեստից վը-
րայ : Աւա'սիկ էտիսընի ներքին վիճակը :
Տեսնենք թէ՛ ի'նչպէս է իւր արտաքին
վիճակը : էտիսըն միջահասակ և բարե-
կազմ է . սաստիկ կորովի մարդ մ'է .
երբէ՛ք ծոյլ մտցած չէ հակառակ մի
քանի թերութեանց : Անխոնջ աշխատող
մ'է և ծայրայեղ համբերատար ամենա-
դժուարին պարագայից մէջ : Օր մը ի-
րեն հեռագրական գործիք մը կը բերեն
որ աւրուած է և զոր պիտի շակէ : Աշ-
խատանոց կ'ջնէ և կ'իմացնէ իւր ըն-
տանեաց թէ մինչեւ որ չ'իմանայ աւրը-
ւելուն պատճառը և չ'նորոգէ , չպիտի
կրնայ իւր բնակարանը վերադառնալ .
և (60) ժամ շարունակ կ'աշխատի այդ
գործիքին համար զոր կատարելապէս
նորոգելէն յետոյ կը վերադառնայ իւր
ընտանեաց քով : Դէմքը ամիլուած է ,
ժպիտն անկեղծ և կերպարանքն հա-
մակրելի է : Ո՛չ փառքի և ո՛չ դրամի
համար կաշխատի . իր միակ փառաքն ,

իր կեանքին միակ նպատակն ըրած է
աշխատիլ միշտ և միօրինակ կերպիւ ,
փնտռել , գտնել , հնարել և ամէն օր
բնութեան մէկ նոր երևոյթին մէկ նոր
գաղտնիքին ծանօթանալ : Այսպէս է
ահա էտիսըն իր աշխատութեանց մէջ :
Ամենէն աւելի մեքենայներն կը սիրէ .
երբ գործարան մը մտնէ , հո'ն մեքե-
նայ մը տեսնէ , ուշագրութեամբ կը
զննէ , և անոր շարժիչ զօրութիւնը կը
գտնէ և այդ մեքենային վրայ երկար
ու մանրաքննին ուսումնասիրութեանց
նորանոր նիւթեր կը փնտռէ և կը գըտ-
նէ : Տղայութենէն ի վեր ընթերցասէր
է . կը սիրէ լաւ մատեններ ընթեռ-
նուլ . ինք ըսած է թէ « լաւագոյն է
տասն երկու անգամ ընտիր գիրք կար-
դալ քան տասն երկու միջակ գիրք կար-
դալ » : Ինք թէպէտ դրական մարդ մ'է
և գիտասէր ոգի մ'է , բայց գրականու-
թիւնը և բանաստեղծութիւնը կը սիրէ
այսու հանդերձ , ակործանօք կը կար-
դայ Շէքսպիրի , Վիքթօր Հիւկոյի բա-
նաստեղծական գրուածներն և իւր պաշ-
տելի հեղինակներէն մին է ժիւլ Վէրն
որոյ գիտական վէպերէն չափազանց ա-
խորժած է , հղղինակին վրայ մեծ գո-
վեստիւք կը խօսի նկատելով զնա գի-
տութեան ապագայ յառաջգիմութեանց
կանխագուշակ մը .

Իւր գիրը շատ գեղեցիկ , անոր մէջ
կը տեսնուին կորովոյ , գեղեցկութեան
և աննկուն կամոց յայտարար նշաններն
կըսեն թէ՛ նշանաւոր հնարիչը իւր գի-
րը տասնհինգ դասի մէջ սորված է :

էտիսըն դիւրամտաշելի անձ մի չէ ,
կը սիրէ միայնութիւնն , Մէնլօ-Բարքի
ամարանոցը իրեն շատ հաճելի է , հեռի
կը գտնուի քաղքին հազար և մի ալ-
մուկներէն բայց այսու հանդերձ այն-
քան սէր և համակրութիւն չահած է

ժողովրդէն որ ամէն օր Բէնսիւլլանիոյ երկաթուղին այցելուներու և հետաքրքիրներու խումբն բազմութիւն մը կը բերէ իւր ամառանոցը որոց ամենուն համակրելի և քաղցր ընդունելութիւն մը կ'ընէ: Սիրով կընդունի նաև լրաքաղներու այցելութիւններն որք իր աշխատանոցին ամէն անկիւնները դողերու նման կը սրբապան նոր առարկայ մը, նոր երևոյթ մը գտնելու յաջորդ աւուր լրագրին մէջ տպելու համար:

Ամենէն աւելի կը սիրէ իւր այցելուներուն ցոյց տալ ձայնագիր գործին: Պարապոյ ժամերը իր ձայնագրին հետ կը խօսի և կ'ըսէ նմա. Հօլ առ եռ, օ'յՏ Ֆօօօկուաֆ: (ի'նչպէս ես, ծերուկ Ֆօօօկուաֆ): Այս զուարթ հարցման ձայնագիրն ևս կը սրտատխտանէ ի մեծ գոհունակութիւն ունկնդիր բազմութեան որ եկած է հնարչին ձեռաց մէջ տեսնել գործին որ դարուս նշանաւոր գիւտերէն մին և կ'ընէ էտիսըն ժամանակակից նշանաւոր հնարիչ մը:

Չէ կարելի երբէք բացատրել այս կէտերուն մէջ իր վարած կեանքին ամբողջ կէտերն, իւր աշխատութեանց արգիւնքներն, իւր թղթակցութիւններն, իւր բարի յատկութիւններն և այն սէրն ու գորովն զոր ունի ընտանեացը վրայ: Երբ երեկոյ կը լինի, երբ կառախուսիք կը տանի այցելուները, երբ աշխատանոցին դուռները կը փակուին և երբ տուրնջեան լուսոյն կը յաջորդէ գիշերոյ մուտքը, այն ատեն էտիսըն յոգնած իւր աշխատութիւններ և կամ նոր գիւտի մը գաղափարով բեռնաւորած էր միտքը, կը վերադառնայ իւր ընտանեաց քով և հոն իւր կնոջ ու երկու զաւակաց հետ, որոց մին մանչ իսկ միւսն աղջիկ է, կանցնէ հանգստեան ժամերը:

Աւասիկ իւր կեանքը ուսման և աշխատութեան նուիրեալ որ լաւ օրինակ մը կրնայ լինիլ մեզ ամենուս համար:

Աւելորդ չենք համարիր աստ, նշանաւոր հնարչին՝ վերջերս կատարեալ գործած ձայնագրին վրայ համառօտ տեղեկութիւն մը տալ հանդերձ սպասկերով:

Չայնագիրը կը նմանի երաժշտական տուփի մը. կը բողբոջանայ գլխաւորաբար պղնձէ զլանէ մը, հօրիզոնական դիրքով դրուած առանցքի մը վրայ որոյ ծայրը կը դտնուի մեղեխ մը: Գըլանը աջ և ձախ կողմերն դարձնելու համար, անհրաժեշտ է մեղելիւր շարժեցընել:

Գլանին վրայ բոլորակածեւ ծակ մը կայ, և այդ ծակէն ներս կը դտնէք մետաղեայ բարակ թերթ մը որ սրածայր գործիքի մը ազդեցութեան տակ կը դտնուի: Եթէ բերաննիս ծակին առջև դնելով, խօսինք, երգենք, ձայնի թրթուումներն պիտի փոխանցեն մետաղեայ թերթին և ցորչափ լգարձնենք մեղելիւր, այնքան պիտի գծէ սրածայր գործին մետաղեայ շրջանակին վրայ անազով ծածկուած:

Այսպէս անագին վրայ յոռաջ պիտի գտն տտամնաւոր նշաններ, որք ձայներու թրթումանց ճշմարիտ արտայայտութիւնն են: Պէտք է այժմ կրկնել և լսելի ընել անագէ թերթին վրայ տըպագրուած խօսքերն:

Ինչպէս ըսինք ձայնի ամէն ելեւէջներն նշանակուած են թրթուումներովը, պէտք է որ այդ թրթուումներն կրկին ծնին, նախնական ձայներու երևոյթին ներքև:

Մի և նոյն ձայնը կրկին յոռաջ բերելու համար մի և նոյն գործին պէտք է ունենալ, քանի որ արձանագրող ձայ-

նազիրն և կրկնողն մի և նոյն գործին են : Դարձեալ մեղեխին միջոցաւ կը դարձնենք գլանը , մեքենայն կը խօսի փաթթուած անագէ թերթին և սրածայր գործիքին միջոցաւ և սոյն վերջինը , կրկին անոր մակերեսին վրայ ազդելով կը թրթռացնէ : մետաղեայ թաղանթը :

Երբ խօսքն անգամ մը արձանագրուի կրնանք զայն բազմիցս յառաջ բերել , բայց հետզհետէ ձայները աւելի չլսիմ և տկար կը լինին , որովհետև մետաղ-

գաղափարն սուռող պատկեր մը ձևացուցէք իւր ճառագայթներով հանդերձ , և ահաւասիկ պատրաստած կը լինիք գործի մը , որով պիտի կարենաք մինչև իսկ մանկան մը բացատրել մեր երկրի երկեակ շարժումը , իւր իսկ առանցքի և միանգամայն Արեգական շուրջ՝ անդադար թաւալելովն :

Առէք կեղևին մէկ փոքրիկ մասը , թանձր կողման կէսն առնուլ լաւագոյն է : Չայս ձեր երկու մատանց մէջ մեղմիւ դարձուցէք , մինչ պիտիկն եզեր



եայ թերթը կը կորուսանէ իւր ազդեցութիւնն երբ կրկնութիւններն բազմապատկին :

Մ . Գ . ՄՕՁԵԱՆ

ԵՐԿՐԻՍ ԹԱՒԱՆՈՒՄԸ

Ձու մը , կամ լաւ ևս է ըսել իւր կեղևն պէտք պիտի լինի մեզ , այն ալ պատենին միայն մէկ փոքրիկ մասը :

Բոլորաձև պնակի մը եզերքն նախ թրջեցէք և ապա ձուին դեղնուցով կամ ներկով պնակին կեդրոնը Արեգական

վրայ կը դնէք : Նոյն պահուն պնակը պատշաճաբար ծռեցէք . Յայնժամ պիտի տեսնէք զարմանօք թէ՛ ձեր գծած արեգական շուրջ կեղևն տարիներ կը բոլորէ՛ իւր իսկ և պնակի շուրջ գառնալով սոսկ մի շարժումով :

Թարգ .

Կ . Յ . ԳԱՍԿԵԱՆ

ՀՐԱՆՏ

Դեռ տասնամեայ չէ Հրանտ , կերթայ դպրոց , ո՛չ սակայն բոլոր մանկանց պէս , որք իրենց դռնէն մի քանի քայլ առնելէ վերջ կը հասնին ի

վարժարան, ո՛չ, սա երկար մի ուղեւորութիւն մի կընէ. գիտէ առաւօտուն կանուխ վարթնուլ, ամենայն կանոնաւորութեամբ սրայուսակն կառնու և ճաշիկն, և կ'ելնէ ճանապարհ, ի՛նչ փոյթ, թող գուան փոթորիկք, թող տեղան տարալիք, թող ուժգին փչէ պոխրցին, նա կը մեկնի Եէնի-գիւղէն, շոգենաւն կ'առնու զինք տանիլ, ո՛ւր, ի Պոլիս:

Հրանտ հանդարտ է շոգենաւին մէջ, դասագրքին վրայ ուշադիր, հոն է որ դպրոցի տեսական խրատներուն կը հետեւի գործնականագէտ. եթէ երբէք անմեղ հետաքրքրութիւնն հրապուրէ զինք նայիլ ծովուն, ալեակին, նաւուն, նաւակին, ծովային թռչուններուն, կը նայի մեղմիկ, և անմիջապէս աչերն կ'առնու վար, կը յիշէ դաստիարակին խօսքերն, « ամենայն ուրեք ըզգօն ըլլալ » ամենայն ուրեք կարծես աչք մի պիշպիշ կը դիտէ զնա:

Հրանտ կերթոյ շոգենաւով, ինչպէս կ'երթան գործի մարդիկ, շահու, առևարոյ. հոն են հասարակ գործաւորն, և վաճառականն, գրագիրն և սեղանաւորն, սրարգ արհեստաւորն և ընչեղ հասութառուն, ամենքն ալ կ'երթան ու կերթան զանազան յոյսերով, զանազան փախաքններով, բազումք ի նոցանէ դառնացեալ ճակատագրի խտութիւններէն, խոցեալ բիւր վէրքերով, գուցէ ոմանք կերթան խաբէլ զայլս, աւա՛ղ, ուրիշի մը կործանմամբ կանգնիլ և այժմէն իսկ կ'ուրախանան, իրենց շրթանց վերայ ծիծաղ կը փայլի, ծիծա՛ղ թունալից: Ի՛նչ անհուն տարբերութիւն նոցա և այս անմեղ դպրոցականին մէջ, սա եւս կ'երթար, եթէ աշխատած լինէր, եթէ դասն պատրաստած լինէր, պիտի ընդունէր ի վարձք՝ դաստիարակին գոհունակութեան ժպիտն, և այս՝

բաւ էր իրեն համար, լոկ ժպիտ մը փոխան աշխարհի մեծութեանց:

Հրանտ անկասկած է իւր ապագային համար, մինչդեռ այլք են սկեպտիկեան, այսինքն կասկածոտ բարւոյն կամ չարին, հարստութեան կամ աղքատութեան, ճշմարտութեան կամ սրտութեան: Դիտէ այս անմեղ մանկիկ թէ ինչպէս որ այժմ իւր կենաց առաւօտ պատած են ոսկի ամպեր, չպիտի փոխուին ատոնք թխաթոյր ամպոց, գուժաբեր մրրկաց, սպառնալից և ահաւոր, իւր հոգւոյ միտազաղալ լճակին մէջ կը ցոլան աստղունք գիշերոյ, շոգեր այդուն: Մանկիկն վստահ է թէ չպիտի խաբէ զինք ապագայն, այն խորհրդաւոր ոգին, որ լիարուռն կը սփռէ վարդն ու տատանկ, աւազն ու փոշի, մարգարիտ ու ոսկի:

Հրանտ հանճարեղ է, մեծ մարդ մի կը նախագգաս այս մանկան մէջ, կանուխէն կը գուշակես թէ նա մեծ ապագայի մը սահմանեալ է, ինչպէս Սիլլա ըսաւ Կեսարու համար « Այդ մանկան մէջ բազում Մարիոսներ կը տեսնեմ »: Հմուտ մանկավարժին հոգեբանական մեծ բերկրանք կ'ազդէ անոր ընթացք, յառաջդիմութիւնն՝ զոր կը շահի, մրցանակն՝ սրով կը վարձատրուի այդ փոքրիկ ուսանող, են ուրախութիւն իւր ծնողաց եւս: Յառաւօտու և յերեկոյի կը մտածէր իւր դասերուն վերայ: Թէ արդեօք գիշերն քնոյն մէջ կերազէ՞ր անոնց վերայ, գիշերն՝ « Նրբ չնորհ և սլարգութիւն կը հանգչին անոր սիրուն դիմաց վերայ, երբ աստ ուածային ժպիտ մի կը թափառի իւր կիտարաց բերանոյն վերայ: Երբ փակուած են աչքերն ի քո՛ւն, դեղեցիկ աչկունք, աստեղք մահացու »:

Հրանտ ուսանողի տեսլականն ունի,

մեծ ուսանողի, չգիտեր սակայն թէ կատարեալ ուսանողի մը համար քանի դառնութիւններ կան այնքան քաղցրութեանց քով, քանինե՛ր կան որ կը մտնեն դպրոցէն ներս լի յոյսերով, կաշխատին տարիներով, կ'անցունեն յաջողապէս քննութիւններ, մանաւանդ անոնք՝ որ բարձրագոյն ուսմանց կը հետեւին, գիտութեանց հարուստ մըթերք մի կ'ամբարեն, դժնդակ զոհողութեամբ կը յաղթեն ամէն դժուարութեանց, ոմանք դեռ ուսանողական կենաց մէջ կ'իյնան իրրեւ պատարագ աշխատութեան, և ոմանք եւս երբ կ'առնուն վկայականն, երբ կը ներկայանան իրենց ծնողաց, սիրելեաց, ո՛րքան գունաթափ են, ո՛րքան տխրամտ, աշխատութեան այդ յառաջամարտիկներն շատ ինչ կորուսած են շահելու համար յաղթանակի դարնին:

Հրանտ ուսանողական կենաց մէջ նորանոր յաջողութիւններ ունի, նորա ամբիժ ճակատն պսակօք պիտի գարդարուի ընդհուպ, նորա ապագայն շրջալ է յոյժ քաղցր խոտամանց, դասարանին առաջիններէն է, և ամէն իրաւամբ կարելի է կոչել զանի վսեմ մանուկ, զաւակ համեստ ծնողաց, միամօր որդի, սիրուն և փափկիկ, աշակերտ Գում-գարուի Միրիճանեան լեզուաբանական վարժարանի, որ յուսալից հաստատութիւն մ'է, և կոչուած է լաւագոյն ծառայութիւն մատուցանել մայրաքաղաքիս ազգային այլ առաջնա-կարգ վարժարանաց նման:


Եէնի գիւղէն ի Գում-գարու դպրոց երթա՛լ, խիզախ ձեռնարկ, և սակայն ոչ, սա՛ առաջին քայլն է, զոր Հրանտ կ'առնու անյողզողք և աննկուն, դեռ ուրիշ գիւղեցիկ ակնկալութիւններ պիտի պսակէ այս մանուկ ի զարմացումն իւր

ծնողաց և համայն աշխարհի:

Այսպէս չէ՞ր Միքայէլ Վերինոյ, Իտալացի պատանեակն, որոյ հասակին աճումն ուրախութեամբ կը դիտէր Իտալիա, և կը ծափահարէր անոր ընտիր ձիրքեր իրրեւ հրաշալի մանկան:

Ուրեմն սուղ ինչ եւս հարկ է սպասել և յուսալ, և Հրանտին կրթական յաջողութիւններն տեսնելով զոչել բերկրութեամբ երջանի՛կ դպրոցական:

Ս. Գ.



Պէ՛տէ՛ԱՐՏԷ՛Ն ՏՐ ՍԷ՛Ն ԲԻԷ՛ՌԻ ՎԵՐՁԻՆ ՕՐԵՐԸ

Կենաց վերջին օրերը, Պէ՛տէ՛նարտէն տը ՍԷ՛ն ԲԻԷ՛ն կըսէր թէ այն ամեն երկիւղները զորս մահը պատճառած է նմա, յոյժ սակաւ խորհրդածութեան առարկայ կը լինէին: Վերջին անգամ երբ զինքը պարտէզ տարին, տեսաւ Պէ՛ն-կալեան վարդենի մը ծաղկամբք բեռնաւորեալ, որոյ տերեւոց մի մասը հովէն խամբեալ էին: Պահիկ մը դիտելէ յետոյ, ցուցուց զանոնք իւր կնոջ և ըսաւ. « Այս տերեւները զորս հովը խամբեցուցած է, վաղիւ չեն այլ ևս, » և տեսնելով որ այս խօսքերուն վրայ նորա աչքերն արտասուօք լցան, յաւելուց մեղմիկ. « Ի՞նչու այդքան վշտացարայն որ գքեզ սիրեց, այն որ գքեզ կը սիրէ յաւէտ պիտի ապրի: Յիշէ այն ամեն պատկերները զորս մեր կեանքը մեզ ներկայացուց, և պիտի տեսնես թէ ինձ համար բան մ'ալ կայ վերապահեալ: Մի՛թէ չեղայ մանուկ ստնտուիս բազկաց մէջ. մի՛թէ բառեր չթոթովեցի չրթանցս վերև և գդուանգներով չպատասխանեցի ծնողացս գգուանաց: Պատանի, փառասիրութեան սնտոսի գաղափարներով, չըջեցայ երկրագնտիս

վերայ, հուսկ յետոյ բանականութիւնս
չարթնցաւ, մերկեցայ բնութեան և Աս-
տուծոյն զոր թողած էի, և ահաւանիկ
այժմ իմ հոգիս մերկ է միանալու անոր
հետ որ զիս ստեղծած է: Ինչպէս որ կը
տեսնես, շրջանի մը վերջը ուրիշի մը
սկիզբն եղած է միշտ, որպէս օրուան
վերջը նոր արշալոյսի մը ծագումը մեզ
կիմացնէ: Այսպէս ալ մահուան կը յա-
ջորդէ անմահ գոյութիւն մը:»

Լյուիս Մատթեոս

Թարգ.

ՍԵՊՈՒՆ Գ. ՄՕՁԵԱՆ



ՍԻՐԵՑԵԱԼ ԱՇԱԿԵՐՏԸ

Բարի վարժապետ մը իւր բազմաթիւ
աշակերտաց կ'ուսուցանէր գթութիւնն
և երկիւղ Տեառն: Մին այս աշակերտ-
ներէն իւր երկիւղածութեամբ բոլոր
իւր ընկերաց մէջ բարձր դիրք մը կը
գրաւէր. սա կրտսերագոյնն էր: Իւր
ուսուցիչը զայն միւս աշակերտներէն
աւելի կը սիրէր, զի սոքա իրենց դա-
սերէն աւելի կը սիրէին կարկանդակն
և անուշեղէնն. և որք կը ծեծկուէին
միմեանց հետ՝ յաշխատութիւն տալու
զանձինս իւրեանց:

Օր մը այն աշակերտք՝ որք իրենց
խղճմտանքով կը կարծէին թէ իրաւունք
ունին մի և նոյն նախամեծարութեան,
հարցուցին իրենց ուսուցչին. « Ի՞նչու
համար մեր մէջէն կրտսերագունին կու-
տաք նախապատուութիւնը »: Ուսու-
ցիչը անոնց կը պատասխանէ. « Պիտի
ըսեմ զայն ձեզ, բայց նախ քան զառա-
ջինն ինչ որ կը հրամայեմ՝ ձեզ՝ ըրէք.
Թող իւրաքանչիւրն ի ձէնը աւանդ այս
թռչուններէն մին. » վասն զի նա իւր
ձեռքին մէջ թռչուններով լեցուն բոյն
մի ունէր: « Յետոյ հեռացէք, բայց ըզ-

գուչացէք մերձենալէ այն խիտ կողմը
ուր կը տեսնաք պաշտօնեայնեք, մի եր-
թաք նաև. դէպ այն վայրն ուր արդէզ-
եան ջրհոր մը կը փորեն. բաց աստի,
ուզած տեղերնիդ դացէք, և երբ գըս-
նաք տեղ մը ուր չկարենայ թափանցել
ոչ մի աչք, յայնժամ խեղդեցէք դուք
այս թռչունները և յետոյ զանոնք հոս
բերէք վերստին: » Կը մեկնին, և քիչ
ատենէն բաց ի փոքրիկ աշակերտէն, ա-
մենն ալ իրենց թռչունները սպաննած
կը բերեն:

« Ի՞նչու համար չխեղդեցիր քու
թռչունդ կըսէ անոր ուսուցիչը: » Մա-
նուկը կը պատասխանէ. « Որովհետեւ
չգտայ երբէք վայր մը ուր Աստուծոյ
աչքն չթափանցէ: Աստուած կը պաշտ-
պանէ իմինիս պէս թռչունին կեանքն
ալ, և ասոր համար է՝ ահա զայն կեն-
դանի կը բերեմ վերստին: Ուսուցիչը
բազմիցս իւր շուրջը նայեցաւ: Աշա-
կերտները՝ որք խիտ ուշադիր էին,
համբ և ապուշ կը մնան մտնկան պա-
տասխանին վրայ: Նոքա հասկցան այժմ
իրենց խղճմտանքով թէ՛ ի՞նչու համար
վարժապետը իրենց մէջէն ամենափոք-
րիկն նախամեծար կը համարէր. պատ-
ճառը սա է թէ նա լու եւս կը հասկը-
նար Աստուծոյ երկիւղը եւ ոլորմապի-
րուքիւնը:

ՆԱՅԱՊԵՏ Վ. ՎԱՐԴԵԱՆ

Աճկ. Միւրիանեան Լեզ. վարժարանի

ՕԳՏԱԿԱՐ ԶԲՕՍԱՆԻ

Փոքրիկ անասուններու փաշտօրիւնն.—
Զարմանալի է երբեմն այն քաջու-
թիւն զոր ունին անասուններէն ոմանք
ի բնէ տկար և անպաշտպան: Բարե-
կամ մը մեզ պատմած է թէ՛ երեկոյ մը
մինչ Փարիզու փողոցներէն միոյն մէ-

կէն կ'անցնէր, կը հանդիպի կոյանոցի մկան մը, և գաւազանի մը հարուածով մը կը հեռացնէ զաղբելի անասնիկը, նոյն վայրկենին մէջ, մինիկը երեսէն 'ի վեր կը ցատկէ և այդ տեղն վտանգաւոր կերպիւ կը խածնէ :

Որսորդութեան պատահար մ' ևս նոյն օրինակը կընծայէ մեզ : Որսորդներու խումբմը պէհաւ մը որսալու կը պատրաստուէր : Յանկարծ ընկերներէն մին ահուելի ձիջ մը կարծակէ : որսորդք անմիջապէս կը շրջապատեն իրենց ընկերը վախնալով զի մի գուցէ հրացանէն վնասուած ըլլայ, մեծ զարմացմամբ կը տեսնեն որ Պէքասն մացառներու մէջէն դուրս ցատկած և որսորդին աչքին այնպիսի ուժգին հարուած մը տուած է իւր կտուցին միջոցաւ որ տարբազգ վերաւորեալը նոյն վայրկենին, միակահի պիտի լինէր եթէ անմիջական դարմաններ չը տրուէին իրեն :

Արուեսի պրահար տուեր . — Թերթերնուս մէջ խօսած էի այն բնագրման վրայ զոր շուներն ունին գեղեցիկն նկատմամբ » Այսօր ուրիշ հարցում մը կը ներկայանայ, շուն մը կրնայ պատկեր մը կամ լուսանկար մը ճանաչել : Օրինակներով պիտի բացատրենք : Նկարիչ մը շնիկ մ'ունէր » կենդանին ոչխարները հալածելու յուր սովորութիւնն ունէր : Օր մը իւր տէրը գեղեցիկ պատկեր մը կը նկարէ և պատկերը կը ներկայացնէ կանաչաւէտ մարգի մը վրայ ոչխարաց հօտեր, նկարիչն բնակարանէն կը մեկնի և պարտիզին մէջ կը ձգէ նկարը շրքնելու համար զայն : Վերադարձին կը տեսնէ իւր շնիկը պատկերին առջև կեցած կը հեծէ անյողաբար, տժգոյն դիմօք և կատաղի ակնարկներով, ամէն անգամ որ իրեն մօտեցնէր նոյն նկարը, շնիկը

կը գրգռուէր և, յարձակողական նշաններ կուզէր ընել : Երկրորդ օրինակ մը . օրիորդ մը երկու շուն ուներ զորս խելայեղ կերպիւ կը սիրէր : Օր մը միոյն պատկերը գծել կուտայ և երբ, նկարիչն կը բերէ պատրաստեալ նկարը, միւսը կ'սկսի ուրախութեան ցոյցեր ընել և ուտասուել պատկերին հանդէպ որովհետև ճանաչած էր կտաւի կտորին վրայ իւր ընկերն : Աւելի հիւանալի է գիտնալ երբ ըսեմ թէ՛ նոյն շունը անհուն սէր մ'ունէր երաժշտութեան վրայ և ամէն անգամ որ Ծօրէնի Մարտ Թիւրքալը նուագէր օրիորդը դաշնակին վրայ, շնիկը ախուր հաջիւններով կընկերանար դաշնակին ձայնին և նոյն միջոցին իւր դէմքը կը յայտնէր արդէն ախրութեան զգացում մը »

Մէրիլէնի բաղերը . — Աշխարհիս ամէն գեղեցիկ բաղերը կը գտնուին Մէրիլէնի մէջ, ի Միացեալ Նահանգս : Նշանաւոր են նաև հիւսիսային Քաուոլինի, Պլուուիսայի, Մէքսիքայի ծոցին բաղերը, բայց չեն կրնար երբէք համեմատուիլ Մէքսիկէն ընդհանրապէս հետ :

Կը բնակին սոքա գետին մէջ երկայն տերեւներու մինչև, այնքան բարձր որք երբեմն կ'արգիլեն նաւարկութիւնը : Բազը կը խորասուզի ջրոյն մէջ, կը կտրէ արմատն որ և կամ 5 մատնաչափի երկայնութիւն ունի, և ախորժանօք կը ճաշակէ զայն, և անուշ ջրոյ մէջ աճող այս ամերիկեան բաղերն իրենց մտին կենսարար յատկութիւններովն հիւսիսային և հարաւային Ամերիկայի ամէն կողմերէն կը փնտռուին : Արքայական սեղաններու վրայ կ'եղնեն և փափկաճաշակներու համար ընտիր խորտիկ մ' են մեծարժէք և հազուագիւտ միանգամայն :

ՀԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ Ե ԷՒՒՍԻՍԱՅԻՆ ԲՅՒՆՈՒ

ԵՐԿԻՐ ՖՐԱՆՍՈՒԱ ԺՕԶԷՖԻ

ԵՒ

Ծ Ո Վ Ե Ո Ր - Զ Է Մ Պ Լ Ա Ի

ԳԼՈՒԽ Գ.

Նուագումն աղջակաղջոց. — Կրկին երեւումն արեգակսն. — Գարուն. — Անստ — Փրկութեան փորձեր :

(Շարունակութիւն 9 թիւէն)

« Հակառակ այս ամեն երթադրութեանց և արկածից , յոյս մը միայն ունէինք , նոր երկիրներ , անձանօթ աշխարհ մը գտնելու յոյսն , արիութիւն և համբերութիւն կուտար մեզ : Ճըշմարտիւ մեր իրձերն այնքան համեստ էին որ ամենէն փոքր մէկ խուժի հանդիպումն իսկ գոհունակութիւն կը պատճառէր մեր անձնասիրութեան :

« Առանց մեր խորհրդոյ վրայ մտածելու , բնութիւնն կը շարունակէր հընադանդիլ իւր օրինաց : Չիւնն սկսաւ առատութեամբ տեղալ և վերստին սառոյցն սպիտակ վերարկուով մը պատեց . Մայիս 2ին , ջերմաչափն զերօյէն 18⁰ աստիճան իջաւ . և մշտատեւ փոթորիկներ ու մթին մշուշներ տեղի ունեցան նոյն ամսոյն մէջ : »

Մինչև այն ժամանակ ճայեր և ծովային բազեր տեսնուած էին . Չկին երեւցան նաև այլ տեսակ թռչուններ . Այլա Առքիւս կոչուած , որոյ միսն համեղ է , և վեհաշուքն Լաուիս կլօփու և ընդ հուպ գիշեր ու ցերեկ մերձակայ լճերն լեցուեցան բազմատեսակ թռչնոց մեծաձայն ճուղորմներով :

Մայիս 26ին տեղի ունեցաւ արեգա-

կան մասնական խաւարում մը , որ գըրեթէ չըջանակին մէկ քառորդ մասն մթնցուց և որ 56 վայրկեան տեւեց :

« Երեկոյեան գուշակած էինք , կ'ըսէ Բաեէն գնդապետն . սակայն չկարենալով ճշգիւ հաշուել խաւարման վայրկեանն , երևոյթն տեղի ունենալէն երկու ժամ առաջ զննութեան կեցած էինք : Անմիջապէս Թէկէրօֆի կամուրջն լեցուեցաւ յերկինս բարձրացեալ հեռադիտակներով :

« Ունայն սպասումէ մը վերջ , որ մի քանի վայրկեան տեւեց , ճանչցանք մեր սխալանքն : Այլ եւս երկար ժամանակ մի և նոյն վիճակին մէջ չմտացինք հեռադիտակ ի ձեռին , սա՛ երկիւղն ունենալով թէ՛ սխալ խոստմամբ մը կըրնայինք վիրաւորել ընկերութեան արժանապատուութիւնն յաջս նաւաստեաց :

« Որպիսի՛ դիւցազնութիւն և որպիսի՛ տանջանք . երկու ժամ անընդհատ սպասել խաւարման երևոյթին :

« Վերջապէս աստղն մթագնեցաւ , ակնկալեալ յոյսերնիս ի դերև չ'ելաւ : Կէտ մը միայն ուշադրութիւնս գրաւեց . նաւաստեաց մեծագոյն մասը անտարբերութեամբ մը ականատես եղաւ երևութին՝ կարծելով դտնել այդ ամենուն մէջ հմայական գործի մը : Քլօց մանաւանդ , աստեղագիտական զննութեանց միջոցին կը ժպտէր և այդ ժրպիտներ տարակոյսներ կը յարուցանէին յիս :

« Ուղևորաց թիւն բազմացան : Թէոնէօվի շուններն Մայիս 1ին չորս ձագեր բերին : Սառոյցին վրայ կառուցեալ և խնամօք տաքցած վրան մը ընդունեց այդ նորածիններն , որք կը խոստանային մեզ բալխիրներու լճման տալազայ աջակիցներն : Դժբաղդարար , այդ փոքր

հրեշաց մին իւր եղբայրներն նոցա քու-
նին մէջ խեղդեց և այնուհետև առան-
ձինն մնաց: Թօռօսսի անուհը տունիք-
երբ, մի քանի շաբաթներէ վերջ կա-
մուրջին վրայ կը վազէր ամէն գտածը
խածնելով և մարդոց իսկ սիրականն ե-
ղաւ իւր հաճոյալի ձեւերուն պատճա-
ռաւ: Այնքան փայտայուեցաւ որ, ա-
պականեալ անասնիկ մը եղաւ: Ժիւպի-
նալի կոնակին վրայ կ'եւնէր՝ երբ սա
իւր ճաշն կընէր: Սոււնպու, որ անձնա-
սիրութեան մէկ կատարեալ տիպարն
կը ներկայացնէր, ինքն իսկ շնիկն կըր-
թելու հոգը վրան առաւ:

« Պատմութեանս վերջը պիտի տես-
նանք թէ՛ ի՛նչպիսի պատիւ մ'ստացաւ
Թօռօսսի և ի՛նչպէս կրցաւ լինիլ մեր
ճամբորդութեան կարևորագոյն անդամ-
ներէն մին: »

Յունիս ամսոյն մէջ բարեխառնու-
թիւնն զերօյէն վեր 1⁰ աստիճանն չան-
ցաւ. ամսոյն 2ին, ջերմաչափն զերօյէն
վար 10⁰ կը ցուցունէր և 29ին զերօյէն
վեր էր: Ահին, առաջին անձրև եկաւ:
Շոգիացման աճող ազդեցութեան ներ-
քե, սառոյցները կը նուազէին աստի-
ճանաբար:

« Կարելի չէ նկարել, կ'ըսէ գնդա-
պետն Բակել, թէ՛ լուսոյ որպիսի շը
փոթութեամբ մը կը համակուէր անամպ
աւուրց մէջ՝ բևեռային օդն: Սառոյց-
ները կ'սկսին հալիլ, որոց եզրերէն կը
նշմարենք շոգւոյն վեր բարձրանալն և
բարձրաբերց սառնակոյտերն կարծես
մշանջենապէս իրենց ձեն փոփոխելու
վրայ են: Լուսոյ այդ առատութիւնն
այնքան զօրաւոր կը լինի, որ կ'այրէ
մեր մորթն և կրնայ կուրացնել զմեզ
եթէ աչաց վրայ պահպանողական գոր-
ծիներ չընենք: Ծովը սև գոյն մ'առած
կը թուի լինել, պահելով ուրեք ուրեք

կապուտակ գոյն: Երկնից կապոյտն
իսկ, բազդատուելով սառոյցին փայլին,
զրեթէ սեաւ կը թուի, և ամէն ուրեք
լսելի կը լինին մունչիւն մը: Չայն մը
յառաջ եկած այն սառնակոյտերէն, որք
կը գահավիժին, անթիւ բնական խողո-
վակներու միջոցաւ ընդարձակ ճեղքե-
րու մէջ:

« Ասկից յառաջ կուգայ խոնաու-
թիւն մը, որ մեզ մեծ անհանգստու-
թիւններ պատճառեց, հակառակ մեր
անթափանց կօշիկներուն: Ամառուան
մէջ օր մը չոր սոքով քայլելու չարժա-
նացանք: Բաղմատեսակ աշխատութիւն-
ներ ունենալով՝ կը հարկադրուէինք
միշտ զատուած մնալ: »

Ճանապարհորդք արդարև հաստա-
տած էին թէ՛ բնական զօրութիւնք մի-
այն չէին բաւեր խորտակելու իրենց
սառուցապատ բանտն, և պէտք էր որ
իրենք իսկ աշխատին իրենց անձնական
փրկութեան համար գործի սկսան, և
բազմաթիւ ամբաներ սկսան կոտրել սա-
ռոյցներն անեղոս ուժգնութեամբ մը:
Բոլոր այս ճգերն անօգուտ եղան: Սա-
ռոյցներուն թաճութիւնն այնքան մեծ
էր որ 6 մեթրօ երկայնութեամբ մը
ջրհոր մը բանալէ վերջ, չհանդիպե-
ցան ջրոյ: Ծնորհիւ բացառիկ մեծու-
թեամբ դիտմամբ շինուած ողացներու,
կը յաջողէին ճեղքել սառոյցներն 2
մեթր խորութեամբ, անկէց անդին սը-
ղոցը կը սառէր և ծառայութիւն մը չէր
մատուցանէր: Եւ երբեմն բաժանեալ
կտորներն և սառոյցի փոշին՝ որ անջըր-
պետից մէջ մնացած էր, իբրև շաղախ
կը ծառայէր:

Յուլիս 15ին, նաւուն շուրջը բացած
էին քսանի չափ խոռոչներ, բայց ան-
կարելի եղաւ զայնս արուեստական կեր-
պիւ իրարու միացնել: Որոշեցին վեր-

ջապէս յառաջակողման քով բանալ աւազան մը դիւրացնելու համար նաւուն գնացքն ու շարժումն : Սոյն գործողութիւնը յաջողեցաւ , այնպէս որ Յուլիս 23ին , Թէկէքօժ ծփման գծէն 60 հարիւրերորդակեթր աւելի էր : Բայց սառուոյցներու յանկարծական հալումն մեծ վտանգներ յարոյց նաւուն դէմ :

Օգոստոսի սկիզբներն , ջերմաչափն կը ցուցունէր գերօյէն վեր 5⁰ , ամսոյն վերջն 6⁰ ի իջած էր :

Ժամանակէ մ' ի վեր ի հեռուստ կը նշմարուէր մի մեծ սառնակոյտ , որոյ հեռաւորութիւնը չէր թողուր որ զայն կարենայինք որոշել : Օգոստ. 14ին , ումանք մեր ճանապարհորդաց այդ ուղղութեամբ յառաջացան մինչև 6 քիլօմետր : Այն ատեն տեսանելի եղաւ անհուն սառնակոյտ ջրային և կաւային մընացորդներէն կողմուած : Այդ սառուոյցն վերագրուեցաւ նոր Զէմլլայի , թէպէտ և իր խոշորութիւնը այդպէս կարծեցրնել չէր տար : Հետզհետէ գտնուեցան այլ սառնակոյտեր , իրարմէ առաւել կամ նուազ մեծ :

Օգոստ. 18ին , Բաեէն գնդապետն , մի քանի ընկերաց հետ , առաջին անգամ լինելով պլեծուփ սառուոյցներու վրայ կը շրջագայէր և սառնակոյտի մը վրայ ելաւ որոյ գագաթն 18 մետր բարձրութեամբ , կրցաւ հաստատել թէ մօտակայ ձեղքերն կղզիացեալ բացուածքներ էին , իրարու հետ առնչութիւն չունենալով , և որոց ոչ մին նաւարկութեան ճանապարհ մը կը ներկայայնէր :

Օգոստ. 19ին , նաւը հիւսիսային լայնութեան , 79⁰ , 29 և արևելեան լայնութեան 61⁰ , 31' աստիճանաց վրայ կը գտնուէր :

« Օգոստոսի վերջերն , կ'ըսէ Բաեէն գնդապետն , փոկի որսորդութեամբ ըզ-

բաղեցանք . որովհետև թարմ մսին շնորհիւ կրնայինք տոկալ ամէն դժուարութեանց և մարտնչիլ անմաքրութենէ յառաջ եկած այն ամէն անհամբարութեանց , որոց ենթակայ եղած էինք ողջոյն ձմեռն : Ամեն օր որսորդի շղթայներ կը հաստատուէին ձեղքերուն եզրն , և հազուադիւս էր որ շուները , երեկոյ եղածին պէս , նաւ փոխադրելու որս մը չունենային : Դժբաղդարար երբեմն այնպէս կը լինէր որ կենդանին մահացու վէրքերով ծածկուած կը փախչէր :

« Այդ ծովային հորթերն գրեթէ ամենն ալ կը վերաբերին Պօփա կրօկիլաիսիփա կոչուած սեւին : Գալով շանաձկանց , նոցա հետքն չէինք նշմարէր : Միայն անգամ մը սառուոյցներուն վրայ հանդիպեցանք կէտազգեաց խմբի մը , որ նմանութիւն ունէր շանաձկանց հետ :

« Այսպէս մինչև Սեպտեմբերի վերջն , 40 փոկ սպաննեցինք . ասկէց զատ մեր շուրջն թռչող թռչուններն կ'սպաննէինք և շարաթ չէր անցներ որ արջ մը սպաննած չըլլայինք առ ի չգայէ թարմ մսին : Ամէն ոք առողջացած էր շնորհիւ մաքուր օդին և կանոնաւոր սննդեան , ի բաց առեալ Քոիչ մեքենավարն որ թռքային հիւանդութիւն ունէր և ատաղձագործն՝ որ սրունքի նեղութեամբ կը տառապէր :

Յուրտ եղանակն կը մերձենար և սառուոյցներուն գիրքն ու նաւուն ընթացքն ենթադրել կուտային թէ՛ երկրորդ ձմեռն՝ բեւեռն աւելի մօտեցած ժամանակնիս տեղի պիտի ունենար :

Օգոստոս 25ին , կէս գիշերին արեգակն ի մայր մտաւ : Լուսատու աստեղ ամբողջական անյայտացման ժամանակ համիջոցէն կրնայ նկատուիլ բեւեռային երկրաց աշունն : 29 ին , հիւսիսային

հողմով ընկերացեալ ձիւնախառն անձրեւի մը տարափէն վերջ, նաւն պատեցաւ 2 1/2 հարիւրերորդամեթր թանձրութեամբ ձիւնեղէն խառով մը:

1873 ի ամառն իւր վախճանին կը հասնէր: Փրկութեան յոյսերն իսի դերե ելած էր: Նոր ձմեռ մը կը մերձենար իւր ահաւոր նկարագրովն: Այս անգամ փորձառու եղած, ճանապարհորդք կ'ըսպատէին նմա ամենայն հանգարտութեամբ: Իրենց բանաարկութիւնն սակայն անհուն վիշա կը պատճառէր իրենց: Դատապարտեալ չէ՞ին միթէ տեսներ իրենց յոյս՝ վերադառնալու յ'երոզա առանց իրականացուցած լինելու իրենց յատակագիծն, բերելով միայն քաղաքակիրթ սոխարհին ալեծուփ սառոյցներուն վերայ տեղի ունեցած պատահարաց պատմութիւնն:

«Տարօրինակ վերանորոգում իրաց: կը գրէ Բաեէն գնդապետն: Ճիշդ այս վայրկենիս, այս վայրկենիս իսկ, յորում ամէն ոք յուսահատ կը թուէր լինել, մենք առանց գիտնալու կը մերձենայինք ակնկալեալ երկրին, որով ընդ հուպ պիտի կատարուէին մեր սիրելագոյն խորհուրդներն:

(Շարունակելի)

Մ. Գ. ՄՈՋԵԱՆ



Տէր

Այդք գտնուող մեր հայրենակիցներէն Մեծ. Գալուստ էֆ. Պ. Գարամինասեան հաճած է այս անգամ ալգոգուտ հանդիսէդ մի տարեկան նուէր զրկել գլուղիս Սանդխտեան վարժարանին, իւր ովսանն մեր մատաղ սանուհեաց զարգացմանն սատարելու զեղեցիկ և գովելի խորհրդով անուշտ:

Այս գնահատելի նուիրատուութիւն պարտք կը դնէ մեր վրայ Ձեր պատուական հանդիսի միջոցաւ մեր և սանուհեաց խորին շնորհակալիքն յայտնել հրապարակաւ յիշեալ նուիրատու էֆ. ի և ըղձանալ որ բարեւէր անձնաւորութեանց թիւն աճի առ մեզ ի նպաստ յառաջագիմութեան սիրելի ազգիս:

Մնամ խորին յարգանք առ Ձեզ

ՋՈՒԱՐԹՈՒՆ Յ. ՍԱՐԱՅԵԱՆ

Ուսուցչուհի Սանդիսեան վարժարանի

Կամարակապ-Ակնայ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՄԻՄՈՆ ԳՈՒՄԱՄԱՃԵԱՆ

Հ Ա Ի Ա Ք Ա Ծ Ո Յ

Ընտիր Գրուածոց

ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՕՏԱՐ ՄԱՏԵՆԱԳՐԱՅ

Կը գտնուի բոլոր հայ գրավաճառաց թով: Գին 7 1/2 դահեկան:

ԲԱՆԱԻՈՐ ԵՒ ԳՐԱԻՈՐ

ԹՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՐՈՒԹԵԱՄԲ

Ա. Տ Ա Ր Ի

Ա. Շ. ՄԱՍԱՍԻՐՆՑ

ԱՐԻՍՏԱՍԿԻՍ Յ. ՊՕՅԱՃԵԱՆ

Կը գտնուի ամէն հայ գրավաճառաց թով:

ԱՐՏՈՒՍԵՐ Ա. ՍԱՔԱՅԵԱՆ